

Ահաւասիկ պատկառելի գործը զոր Պ. Ն. Աղոնց կ'ընծայէ բանափրութեանն: Եթ մաղթենք որ այս մեծ յաջողութիւնը քաջալեր և զրգու մ'ըլլայ զեռ նոյնպիսի հեղինակաւոր հրատարակութեանց:

Հ. Յ. Ալավերդի.

«ԳՐԱԿԱՆ-ԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԸՆԸ»

(Քիչիլի 1908)

Ոյն գիրքը՝ — խմբագրուած Ե. Թոփշեանէ, — ամբողջութիւն մ'է քառածալ 288 էջերու, — մաքուրկեկ թղթով, անշուր տպագրութեամբ:

Երթեղով առաջին թուղթը՝ հետեւալ նախազոր կը կարդանք.

«Մեզնից անկախ տպարանական և այլ պատճառներով ներկայ ժողովածոյի մէջ չեն զետեղուել մի քանի յօդուածներ:

Բացի դրանից մի քանի տեղերում երեսների անկանոնութիւն է առաջ եկել»:

Մկրդնարածինը ընտիր «Ծաղկաբաղ» մ'ըլլալու ձգութեան ունեցած է... քանի մը վերաշուական էջեր՝ ոտանաւորներ, արձակ գրուածներու գիրքը: Գիտական լուծութեամբ մը կ'աւարտի:

Այս գրեին ընթերցումը այնպէս հաճոյք կը պատճառէ ընթերցովին, ինչպէս թէ կարդացած ըլլար բանաստեղծական մտահաճ տողեր, ստացած պատմական հետաքննին լուրեր, և ունկնդրած պատկառելի անձանց ձայնին, — զրեթէ բուլորն ալ ուսւահայ բարրազով շարազրուած:

Ազգանիշ տարագին ներքե՝ երրուացի բառերու հոծ զանգուածի մը հանդիպիլ իւրաբանչիւր յօդուածի մէջ՝ անակնկալ մը չէ անշոշւու... Մեր կաւկասայր եղբայրները, «ինսելլիկնես» դասակարգը, — միշտ բարեկացակամ պիտի ըլլան «ՆԱԼԻԿԻ»ին առատօրէն յօդուածներ թելազորու...

Թոփչեանի «Ժողովածուն փոքրիկ Յառաջաբանի մը կը կարօտի, ի՞նչ է եղած

այս ըստ մասին նոր ուղղութեամբ կազմուած հաւաքածոյին նպատակը, — ընթերցողներուն թողուած է գուշակել զայն: Այսպիսի Հատընտիրներ՝ — որ իրենց էջերը զուտ գեղեցկագիտական գրութեան չեն սեփականներ, — զրական առաւելութիւն մ'ունին, այն է՝ ծառայել կարգացողաց մեծամասնութեան, և ոչ սակաւաւոր զիտնականաց միայն:

ՈՒՂԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԱԶԳԱՑԻՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ

(Նրկ. Է. Գ. Վ. Նահապետիանի)

Մըամտութիւնը՝ գիտութեան մէջ՝ Ռւեղագրելու արուեստն է, քննադատութեան բաղդատմամբ այն է սա՝ ինչ որ երգիծանը գեղեցիկ զրականութեան:

Ցանկարծական լոյս մը նշմարել կը կարծենք երբ նախնեաց անթափանցելի բացատրութիւն մը՝ տառական փոփիխութեամբ հասկանալի կը դառնայ: Մտքի խաղ մ'է, քննադատական զրօսանց մը՝ որ սակայն ամենամեծ կարենորութիւն ունի մատենագրութեան և պատմութեան համար: Անոնց բնագիրները կը վերականգնէն, անոնց աղբիւրը կը յատակէ:

Հ. Նահապետեան սոյն երկասիրութեան մէջ մի առ մի կը սրբագրէ հրատարակիչներէ խուսափած վրիպակները... հայ ընթերցողները մեծ հաճոյց պիտի զգան՝ նախնեաց գիրք մ'առնելով և անոր հետ սոյն երկը, ջանալով նորանոր ընթերցումներ գտնել և անզրադարձութիւններ ընել:

Գիրքը կը բաղկանայ 433 էջերէ, ընտիր բաւերուածով մը, ուր կը պարզուին բանասիրաց մէջ տեղի ունեցած զիտական բանավանելին և Հեղինակին տուած պատասխանները: — Ձպագրական մասին ևս ամէն ջանը ի գործ դրուած է դիւրամաւոյց ընելու ուսումնամիրողաց, — քննադատական երկասիրութեան մը բովանդակ կատարելութիւններով:

ՄԽԱՆԱԿ